

# ԳԵՐՄԱՆԻԱՆԻ ՊԱՐՏԷԶ

## ՀՈՅՑ


Բ. — Գ Ե Խ Տ Ե Բ Բ (\*)

Բացուած երկու խրամները և Ա. Առաւածուածնայ եկեղեցւոյ լոգհանուր յատակագիծը կ'երեսի թիւ 1 պատկերին մէջ։ Երեան ելած հնագիտական մնացորդները երկու գլխաւոր մասերու կը բաժնուին։ — ա) Հարաւային կողմը գտնուող սալքարերով յատակ մը և հարաւ ու հիւսիս գլուխուող սոյն սալայատակին մոզայիք չերտերը. բ) Սալայատակին գէպի հիւսիս՝ արեւմուտք երկարող և սալայատակին զուգահեռ DE(\*\*), EF և FH սենեակներու շարք մը։

Սալայատակին ամրոգ երկայնքը երեան եկաւ գլխաւոր խրամին մէջ (պատկ. թիւ 2). իսկ անոր հարաւային եզերքը՝ քովմատի խրամին մէջ։ Երկու մասերուն մէջ ալ անիկա կը բազկանար մեծ կրաքար սալքարերէ, որոնք տաշուած էին անկիւն քաշուած զձերով։ Բարերը լու զետեղուած էին, և սալայատակը հիւսիսէն հարաւ թեթև կերպով գէպի վար հակած էր։ Միաժամանակ, բազզատելով հարաւէն երեցած երկու մասերուն մակարդակները, կ'երեսի թէ արեւելքէն արեւմուտք՝ այսինքն գէպի իր ենթագրեալ կեդրոնն ալ թեթև կերպով հակած էր։ Այս յատակին ներքն կար յատուեկ շինուած ջուրի ճամբար մը։ Այս ջրանցքը ձածկող քարերը կը պակսէին, բայց անոնց շաղախը կը մնար։ Անոնք վերցուած են հաւանաբար ասոր վըրայէն անցնող հետագայ ջրանցքին (արդեօք թթքակա՞ն) կառուցման ատեն։ Ինչպէս հետագայ ջրանցքին մէջէն՝ նոյնպէս ալ այս ջրանցքէն կ'անցնէր ձորին հեզեղը՝ այսինքն նախինին կեդրոնի գետակը։

Կեդրոնական սալայատակը հզերուած

էր մոզայիք սալայատակով մը։ Հարաւային կողմը անոր լույնքը անորու էր։ Յմասին մէջ միայն քիչ մը մնացած էր անկէ, սալաքարերուն անմիջապէս զիմացը (պատկեր 3). սկզբնապէս անիկա թերես կ'երկարէր գէպի հարաւ մինչև Ա պատը, որուն ընդերկեալ ընթացքը գտնուեցաւ ծեփուած ջրանցքի մը հետ, որ պէտք է տարածուած ըլլար մոզայիքին եզերքէն մինչև պատը։ Բոլոր մասերուն մոզայիքին



1. Ընդհանուր յատակագիծ Ա. Առաւածածնայ եկեղեցւոյ եւ շրջակալից։ Պատկերին նախ կողմի մասը, ուրեկ կէ-կիւսաւոր ուղիղ զիմը կ'անցնի, Նայոց Գերսեմանիի պատեզին այն մասն է որ ջրանցք մը բանալու բիբացին ննազիւսկան մնացուղիներ գտնուեալու։

բազազութիւնը նոյնն էր։ Մեծկակ մոզայիք քարեր, մեծաւ մասամբ ճերմակ, բայց կային նաև կարմիր և սև, որոնք սակայն անարաւեստ կերպով զետեղուած էին, և իրենց միջն կային ցանցաւ թիւով և անկանոն շարուած քով յատակի քարեր, որոնք հին երուսաղէմի համեստ չէնքերու շինուաթեան ատեն կը զործածուէին սովորաբար։ Անուազն մէկ տեղ, CD անկղծ մասին մէջ, այս քարերը շիտակ զիծ երսվ զրած

(\*) Եարունակութիւն թարգմանութեան՝ կատարուած The Quarterly of the Department of Antiquities in Palestine թերթի Vol. VIII. 10, 4, 1938ի թիւէն։

(\*\*) Եւրոպական զիրերով մասնանշուած տեղերը միշտ թիւ 1 պատկերին մէջ են։

էին քարէ սալայատակին առանցքին երշակայնքին և լայնքին վրայ։ Երեք մասերուն մէջ ու, մոզայիքները այնչափ նման էին իրարու որ չատ հաւանական կը թռւի թէ բոլորը միասին մէկ չարունակական երիզ մը կը կազմեն ընդմիջուած միայն հոն ուր երիզը, ինչպէս LK մասին մէջ, քարածածկ ջրանցքին զծին կը հանդիպէր։ Ի բաց առեալ այս և այլ հաւանական նման ընդմիջում մը, կարելի է երեսկայել որ մոզայիք

զեր ի վերոյ կրամած յատակ մը, և կամ սալայատակի մը անկողինը (ենթախաւը) կը ներկայացնէր. բայց խրամին սահմանափակ միջոցին մէջ հազիւ թէ կարելի է օրոշել թէ որն էր։ Ե մասին մէջ անոր վրայէն կ'անցնէր ջրանցք մը՝ բաղկացած սովորական տեղական կաւէ խոզովակներէ։ Ջրանցքը զէսի արեւելք թեքուած էր այդ ուղղութեամբ հոսելու համար։

Բին և Հին միջն ուրիշ մոզայիք յա-



2. Գերսեմանիի Հայոց պարտեզին մէջ բացուած խամ-ջրանցքը ուրիշ նեազիւական մնացորդներ մէջեղ ելամ։

երիզը կը շրջապատէ քարէ սալայատակի մը կամ բակի մը բոլոր չորս կողմերը։

Ասոր հիւսիսը Ծին և Ֆին միջն որոշ մակարդակով յատակ մը չգտնուեցաւ. կիրի հողի խառնուրդ մը կար, որ թերեւս

տակ մը երեան եկաւ, որ բազազրութեամբ նման էր այն մոզայիքին՝ որ կ'եղերէր BC սալաքարաւոր յատակին հիւսիսային և հարաւային կողմերը և զրեթէ նոյն մակարդակը ուներ։ Ասիկա կը դադրէր F խաչա-

ձեւ կտրող պատի մը ճիշդ անդին, բայց կարելի եղաւ իր հետքերը գտնել մինչև որոշ վերջաւորութիւն մը՝ Ա, ուր համապատասխան կտրող պատի մը հողին մէջէն երկարող քարերը թաղուած կը մնային խրամին երկու կողմերը։ Այս քարերուն երեսները կիրով ծեփուած և որմանկարով զարդարուած էին։ Գերազիւր գոյնն էր՝ տժգոյն կանաչին վրայ զինիք անփայլ կարմիր։ առջենի յատակին վրայ նմանօրինակ



3. Հայոց Գերսեմանի պատելին ներեւէն ելած նին մոզայիկ յատակ։

քարի կտրոներ և նոյն գոյնով, կոմ հազուադէպօրէն՝ գեղին, թուխ և ու, որմանկարի բեկորներ գտնուեցան։ Այս Ա պատին և իր զիմացի Բ պատին մէջտեղը կը գտնուէր կամարակալ-սիւնի խորիսիւր՝ Ը (պատեկի 4):

Ուրեմն, կ'երեի թէ սուլաքարաւոր յատակին և իր մոզայիկ եղերքին հիւսիսը կային երեք զուգահեռ և յարակից սին-

եակներ՝ DE, EF և FH լայնքերով։ Աէն անմիջապէս անդին այս տեսակ մնացօրդներ չգտնուեցան, բացի երկրորդական չէնք մը, որ շինուած էր քիչ մը աւելի բարձր մակարդակի վրայ՝ որ կը տարածուէր կամարակալ-սիւնի խորիսիւրներկու կողմերը։

Ասկէ անդին, թէս խրամը կը շարունակուէր միօրինակ մակարդակի վրայ, բայց ուրիշ հին մնացօրդներ երեան չէլան բացի մօտ 60 մէթր դէպի հիւսիսային կողմը։ Այս տեղ մօտ 2 մէթր լայնքով կը հանդիպինք զանգուածեղ պատի մը, չինուած մանր քարերով։ պատին երկու երեսներուն վրայ ևս կիրի ծեփի մնացօրդներ կային։ Շուրջ 14 մէթր դէպի հիւսիս խրամը նմանօրինակ, բայց աւելի թեթև կառուցուած քով ուրիշ պատի մը մէջէն կը կորէր կ'անցնէր։ այս պատը միայն 60 սմ։ Լայնք ունէր։ Երկու պատերէն ալ 4 քարաշարքերէ աւելի չէ մնացած։ Երկու պատերուն միջն կը տարածուէր կիրի և մոխիրի չաղախէ չինուած յատակ մը, որուն հիւսիսային կէսը լաւ ծեփուած մակերես մը ունի։ Յատակին մօտ՝ մէջտեղը քառակուսի փոս մը կար, 130×70 սմ., ուր կ'երեսի թէ ձէթ հանելու կոմ հացահատիկ կոտրածելու ծանր մէքենայ մը կը զրուէր։

Արն և Արն միջն տարածուող տեղէն հանուած հողը կը բաղկանար մէծաւ մասամբ թուխ հողէ որ կը պարունակէր բոլորի արմատներ, ինչ որ ցոյց կուտայ որ ձորին այս մասը հիմակուան պէս կը մշակուէր։ Կամարակալ-սիւնի խորիսիւրն երկու կողմերէն գտնուած բրդեղէնը, ապակին և զրամերը ցոյց կուտան հողի աստիճանական կուտակումը հօն, գլխաւորաբար թըրքական շրջանին, և կամ հոււնարար բարձրագիր հողը բանող հին պատին աւերման պատճառաւ։ Էյուսպեան եւ Մէմլուքեան շրջանի պատկանող իրեղէններու հետ թըրքական շրջանին բացման յատուկ փոքր քանակով իրեղէններ գտնուեցան մօզայիք յատակին բաւական մօտ։ Ուրեմն վեցերորդ զարուն, Մէմլուքեան շրջանին աւարտէն առաջ, երկրորդական չէնքերը կամ տակաւին կը գործածուէին և կամ նոր աւերմակուած էին։ քանի որ Մէմլուքեան շրջանին վերջաւորութենէն առաջ շատ քիչ հողի կուտակում տեղի ունեցած է հան-

հաւաքուած հողացին այս նիւթերը հաւաքուած էին բնականաբար ձևեռուան հեղղներէն։ Աակացին այն երկու ապակիի վորքը կտորները, կապոյտ և ծիրանակոյն, որոնք մոզայիք յատակին վրայէն գտնուեցան, կարելի է նկատել իրրե նմոյշներ ապակիի այն տեսակին՝ որ հաւանաբար զործածուած էր առաջուան չէնքին պատուհաններու ապակիներուն համար։

Զբանցքի հողին մէջէն գտնուած ճար-

կտորներն էին կտրուած կամարապորտ մը որ հաւանաբար կը պատկանէր բազագրեալ կամարներէն մէկուն։ Իսկ երկրորդ կտորն էր ճերմակ կայլուն մարմարէ պատի սիւնազուխի մը խոզօղը, որ գարձեալ ենթագրաբար կը պատկանէր պատի կամ անկիւնի կամարներէն մէկուն։ (Նոյն տեսակի ոչ անգական մարմարէն կարելի է տեսնել այժմու։ Ա. Խոտուածածնայ Տաճարի զետնագամբան առաջնորդով՝ խաչակրակերտ զըրանցքին կամարակայներուն և սիւնազուխներուն մէջ)։ Բին և Իին միջն գտնուող երկրորդական չէնքին մետացորդները թերես իրենց մէջ սկզբնական չէնքէն մետացորդներ կը պարունակեն։ Բայց կը թուի թէ սկզբնական չինութիւնը ամբողջովին աւերուելով զետնին հաւասարած է։

Աւելի հին չէնքի մը մետացորդներուն հանգիպեցանք խրամներու հարաւային ծայրը, որոնք զիխաւորաբար մոզայիք յատակներու մասեր էին։ Հօն ուր վրայի մոզայիքը աւերուած էր Աին և Յին միջն։ 20 սմ. խորութեան մէջ ճերմակ մոզայիք սալայատակի պղտիկ կտոր մը գտնուեցաւ, և երբ վրայի վերջին քանի մը մէթը մոզայիք սալայատակը վերցուեցաւ, Մին և Կին միջն նոյն խորութեան մէջ երկու նմանաբինակ յատակներ գտնուեցան, Կ մասին մէջ թաղաւած կարսզ-անցնող պատի մը երկու կողմերէն։ Այս խաչածե կտրող պատը յատակազծով ճիշգնան է այն պատին որ զէպի արհեւելք, Ա մասին մէջ գտնուող, վերի սալայատակին հարաւային կողմը սահմանազծած պէտք է ըլլայ. և Կ մասին մէջ հիւսիսէն, ջրուզի մը շինուած էր որ յայտնապէս շարունակութիւնն էր Ա մասին մէջ արդէն նկատուած ջրուզիին, և որ վերի սալայատակին մակարդակէն վարկիյնար միանալու համար բակին տակի զիխաւոր ջրուզիին՝ որ Լին մօտէն կ'անցնէր։ Հակազրաբար վերի մոզայիք սալայատակին, այս թաղուած մոզայիք սալայատակները բազկացած էին բոլորովին կանոնաւոր կերպով շարուած և միօրինակ չափով մոզայիքի քարերէ, որոնք զետեղուած էին յատակին մէջ անկիւնէ անկիւն և, Կ մասին մէջ գտնուող կտրող-անցնող պա-



4. Կամարակալ սիւնի խարխիս երևան ելած Հայոց Գերեսմանիի պատէզին լաւակին։

տարապետական նշանակութիւն ունեցող առարկաներու մէջ կար անկիւնի սիւնի մը զլուխը կակուզ կրաքարէ, որ հաւանաբար զրան մը կողքին բարձրացող սիւնի մը խոյակն էր։ Նոյն քարէ համապատասխան խարիսխ մըն ալ գտնուեցաւ նոյն տեղ։ Թէև երկու կտորներն ալ կամարակալ-սիւնի խարիսխին մօտ գտնուեցան, խրամին այս մասին մէջ այս տեսակ զուսի մը հետքը չկար։ Բայց նոյն մասին մէջէն ուրիշ տեսակի երկու կտորներ ևս գտնուեցան, որոնք շատ հաւանաբար կը պատկանէին։ Ը կամարակալ-սիւնի խարիսխին հետքին վրայ հաստատուած կամարներու դրութեան։ Այս

## ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Սոյն թուականի Նոյեմբերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աւարտուեցին հետեւեալ շինարարական աշխատանքները:

1. — Աւարտուեց Մայր Տաճարի նոր Աւագ Սեղանի կառուցումը: Ս. Սեղանը կառուցուած է «Ռոպ դե Պորդոզալո» իտալական մարմարով, նարտարապետ Ռաֆայէլ Խորայէլեանի նախագծով եւ քանդակագործ Արա Յարութիւնեանի գործակցութեամբ:

Սուրբ Սեղանը քանդակագարդուած է զուտ հայկական ոճով: Ներքեւում, Սեղանի երկու անկիւններում, քանդակուած են թեւատարած արձիւներ, Զուարթնոցի արձիւների նման: Ս. Սեղանի բեմը եւ աստիճանները պատուած են հայկական մարմարով:

Պատրաստ է նաև Միլանաբնակ յայտնի նկարիչ Գրիգոր Շիլթեանի կողմից գծուած Տիրամօր նկարը, որ օրերս կը ստացուի Մայր Աթոռ, զետեղելու համար նորակառոյց Սեղանի վրայ:

2. — Մայր Տաճարի Աւագ Սեղանի տակ, Ե.րդ դարու Ս. Սեղանի եւ հեթանոսական կրակարանի զիտման համար թողնուած գետնայարկը ամբողջապէս բարեկարգուած է եւ թանգարանի կողմից բացուած է յատուկ մուտք, որձաքարէ աստիճաններով:

3. — 1921 թուին երկրաշարժից փլած հարաւային գմբէթի տեղ կառուցուած է նոր գմբէթ, յար եւ նմանը հնին, նոյն տուփ բարից եւ ամբողջովին քանդակազարդ: Հարաւային գմբէթի կառուցման աշխատանքները կատարուեցին Հայաստանի հնութիւնների պահպանութեան կոմիտէի շինարարների կողմից, բարձր որակով:

4. — Ս. Էջմիածնի հիւսիսային պարսպի մէջ, նախակին Սինոդի շնչնի մօտ, կառուցուեց 17 մէթր բարձրութեամբ աշտարակ, որը եւ միաժամանակ պիտի ծառայի իրեւ Հայրապետական շքամուտք: Գմբէթակիր աշտարակի վրայ զետեղուեց Պուլկարահայ գաղութի նուէրը հանդիսացող մեծ ժամացոյցը:

12 Նոյեմբեր 1959 թ.

Ս. Էջմիածնին

(Անիք Գիւանատան)

ԴիմիԱն ՄԱՅՐ ԱԹՈՌԻ

տին հիւսիսային կողմին դպչող յատակին պարագային, եղերուած էին նմանօրինակ մոզայիքի քարերու կրկնագծով, որոնք զետեղուած էին պատմին մակերեսի երկայնքին:

Վարի այս յատակներուն բազդատմամբ վերի սալայատակը անճաշակ գործ մըն էր, բայց ասոր պարունակած մոզայիքի քարերուն մեծութիւնն ու նիւթը այնչափ նման էին վարի յատակներուն պարունակութին որ կասկած չկար որ վերի սալայատակը շինողները օգտագործած պէտք է ըլլան վարի յատակներուն նման՝ յատակներու մոզայիքի քարերը իրենց նոր յատակներու շինութեան ընթացքին: Եթէ այս հետեւութիւնը ճիշգ է, շինողները իրենց մոզայիքի քարերը տուած պէտք է ըլլան բաւական

ընդարձակ տարածութիւն ունեցող չարք մը յատակներէ՝ դատելով իրենց գործածած նիւթին քանակէն, ոչ միայն ԱԲէն, ԾԴէն, ԼԿէն և այլ տեղերէ, այլ կը թուի նաև BCի խորութիւնը ունեցող ընդարձակ բակի մը չուրջէն: Նմանապէս, քարէ սալայատակը շինած ատհննին կանխագոյն թուականի մը պատկանող արձանագրութիւն կրող տապանաքար մը գործածած են: Ասիկա կարծր կրտքարի մեծ ու կոշտ կերպով կոփուած կտոր մըն էր, որ անյարմար էր այն փոսին համար ուր տեղաւորուած էր: Երբ վերցուցաւ, տեսնուեցաւ որ զրեթէ ուղղակի կը հանգչէր վարի անեղծ մոզայիքին մէկ մասին վրայ: Կը թուի թէ այդ մոզայիքը պահպանելու համար հոն գրուած էր:

(Նարունակելի)

Թրգմ. Լ. Ա. Ա.